

ՀԱՅՈՒԹԻՒՆ, ԵՒ ՄԽԻԹ-

Նբրոր սկսանք Մխիթարեանց կաթոլիկութեանն ու խսկական Հայութեան վրայ մեր զիտողութիւնները զրել, մտքերնեւ չեր անցած որ հարկադրիմք ներքումն շարադրել այնպիսի շաղփաղի եւ յանդուզն հեղինակի մը գրուածքին որ ոչ հայութեան ինչ լինելը գիտէ, եւ ոչ կարողիկութեան ինչ եղածը կհասկընայ, ուստի եւ կցուցընէ իւր խօսքերովը թէ ինքը ոչ հայ է եւ ոչ կաթոլիկ, այլ խմաստակ շրջմոլիկ, ցած կիրքերու խաղալիկ:—Բայց այս նոր բան չէ. միթէ շատ անզամ տեսնուած չեն այնպիսի թեթեւամիտներ որ երկու հոգւոյ իրարու հետ վիճաբանութիւն ընելը տեսնելով, բայց վիճաբանութեան նիւթը չզիտալով, իրենց ինքնահաւան գոռոզութեանն ալ չկերցընելով հարցընել հասկընալ թէ վէճը ինչ բանի վրայ է, կամ թէ վիճաբանողներուն պատճառներն ինչ են, առանց հրաւիրուելու դատաւոր կբազմին, եւ խօսքի մէջ խառնուելով՝ մէկուն կամ մէկալին իւրաւունք կուտան՝ միայն այս մտքով որ իրենք երկուքէն ալ վեր երեւան խելքով ու աստիճանով. եւ շատ անզամ իրենց յանդուզնեանը պատիժը կզունեն՝ երկուքէն ալ ծեծ ուտելով:

Նախընթաց յօդուածին մեջ արգէն ցուցուցինք մեր իմաստակ կրիսիկոսին ճիզվիթական կրօնաքննական հոգին, որով Վարդապետարանին հեղինակին բաղձանը (յելառու) հասկընալ կձեւացընէ ու կդատապարուէ: Թող շատ չզրզուի բարեսէր ընթերցողը՝ թէ որ այս բանիս նոր ապացոյց մըն ալ բերեմք այս տեղ նոյն գրուածքէն:

« Այս դասատետրը տպուած է, կըսէ, կուս-
« տանզեռուազօլսոյ Ցակոք Պատրիարքին հրա-
« մանաւը, ինչպէս որ ճակատէն կերեւի:
« Բայց որովհետեւ այս դասատետրը սահմա-
« նեալ է Թէկոյուսիոյ Խալիլկան Ուսումնարա-
« նին, ապագայ Եկեղեցական Գրդոցին, վերջա-
« պէս ազգային դպրոցներու համար, մեզի
« կերեւի թէ աւելի կանոնաւոր՝ աւելի օրինաւոր
« կիխներ՝ նորա հրատարակութեանը համար
« ընդունիլ էջմիածնայ Կաթուղիկոսին, կամ որ
« նոյն է էջմիածնայ Սինողին հաւանութիւնը.

ԱՐԵԱՆՅ ԿԱՐՈՒՅԻԿՈՒԹԻՒՆԸ.

b.

« վասն զի Յակրբոսը՝ միայն Տաճկաստանի « Հայոց պատրիարք է, մինչդեռ Էջմիածնայ « Կաթուղիկոսը գերազոյն հոգեւորական զլուխ « է ամենայն Հայոց: » Այս փերցուոռոյց խօսքէն ինչ հետեւանք հանելը տեսնելէն առաջ՝ ընթերցողին միտքը ձգեմք հախ՝ թէ Վարդապետարանը զիսաւորապէս Տաճկաստանի Հայոց դրացոցներուն համար հրատարակուած է, ինչպէս որ ցուցուցինք. — մեր կրիստոնու ուսկից հնարքը է որ իբր թէ Թիւղոսիոյ Խալիսկան Ուսումնարանին եւ ապասց Եկեղեցական Դպրոցին համար զրուած է: Գիտցողները լաւ զիտեն այս իրեն ըստին բուն պատճառը եւ նպատակը. բայց հրատարակուիլը չեն ուզեր, ուստի մենք ալ կրիստոնուին զգիտութեամբ միայն կուտամք այս բանս, ու կանցնիմք միւս հարցմունքին թէ ինչ ըսել կուզէ այդ իմաստակը այն խօսքովն որ կաւելցընէ թէ աւելի կանոնաւոր եւ աւելի օրինաւոր կյինէր (правильնե և զակոնին եղած եղած են) Եորա հրատարակութեանը համար ընդունիլ էջմիածնայ Կարուղիկոսին կամ Սիւնիոդոսին հրամանը: Ո՞չ ապաքէն այդ բաղդատական զրուցուածքովն ինքնին կվկայէ թէ Վարդապետարանին Կոստանդնուպօլսոյ Պատրիարքին հրամանաւը տպուիլը անկանոն եւ ապօրինաւոր բան մը չէ, այլ մանաւանդ կանոնաւոր եւ օրինաւոր գործ է, որովհետեւ Կոստանդնուպօլսոյ Պատրիարքն ալ ընդ իրաւասութեամբ եւ զիսաւորութեամբ էջմիածնայ Վեհափառ Կաթուղիկոսին՝ եւ նոյնպէս ուղղափառ եւ ուղղադաւան՝ Եկեղեցական իշխանաւոր մի է: Ի՞նչ է ուրեմն այդ իմաստակին կանոնաւորագոյն եւ օրինաւորագոյն բան փընտռածը: Թէ որ Գաբրիէլ Վարդապետը Առուստանի Հայոց մէկ վիճակին Առաջնորդ ընտրուելէն ետք շարադրած ու հրատարակած լիներ իւր Վարդապետարանը, մենք զիտեմք՝ այն իմաստակին ալ չփացածը՝ թէ անկանոն եւ ապօրինաւոր գործ կիներ ըրածը, որ փոխանակ էջմիածնայ Կաթուղիկոսին կամ Սիւնիոդոսին հրամանն առնելու՝ Կոստանդնուպօլսոյ Պատրիարքին հրամանը ինդրէր:

Բայց թէ որ այդ Վարդապետարանին ար-

պազրութեան հրամանը առնուեր է՝ Գաբրիէլ Վարդապետին նախիջեւանի եւ Պեսարապիոյ վիճակին Առաջնորդ ընտրուելէն առաջ, ինչպէս որ Գ յօդուածին մէջ յայտնի ցուցուցինք, իմաստակ բանաքաղին ինչ կմնայ ըսելիք:— Զարամիտ ու բանսարկու մարգուն միթէ պատճառանք կպակսի երբոր ուզէ չարախօսութիւն ընել:

Առաջ ըսեր էր թէ կանոնաւորագոյն եւ օրինաւորագոյն կինէր՝ թէ որ Վարդապետարանը քննուեր էջմիածնայ Կաթուղիկոսէն ու Սիւնհողոսէ: Այց խօսքին բնական հետեւանքը ոչ ապաքէն այս միայն պիտի լինէր որ Վարդապետարանին Կոստանդնուպօլսոյ Պատրիարքին քննուիլը միայն կանոնաւոր եւ օրինաւոր գործ եղէր է, եւ ոչ կանոնաւորագոյն եւ օրինաւորագոյն: Բայց զու տես մեր իմաստակին յանդուզն չարութիւնն ու զարմացիր. « Գաբրիէլ Վարդապետը, մեր եկեղեցականաց « վրայ ունեցած անմեծարանքին չնայելով « (կըսէ), հաւանականաբար (բերօյատի) լաւ « կիասկընար թէ էջմիածնայ Սինողը կամ Կաթողիկոսին գրքերը, Խորհրդածորիւնի իշերայ Շնորհաց, Բարի մարդ և բարի բրիտոննեայ, եւ Հանդիսաւան ուղղափառ հաւատոյ Հայաստանայց եկեղեցւոյ ըսուածները, որ բոլորն ալ Պօլսոյ Պատրիարքին հրամանաւը են հոն տպուած:— Բայց ոչ մեզի համար Հայաստանայց եկեղեցին մի միայն է, եւ իրեն վարդապետութիւնն ամէն տեղ մի եւ նոյն է, ինչպէս յէջմիածնն, նոյնպէս եւ ի Կոստանդնուպօլիս եւ յերուսաղէմ, յեզիպտոս եւ իջնդկաստան, եւ ամենայն տեղ՝ ուր որ էջմիածնական կամ Լուսաւորչական Հայք օրինաւոր ձեռնադրութեամբ կարգեալ եկեղեցական իշխանաւորաց կինազանդին. եւ սոցամէջ եթէ իրաւասութեան խնդիրներ ալ կան հարիւրաւոր տարիներէ իմեր, այն խնդիրները մեր հաւատքին հիմնական վարդապետութեանցը ամենեւին վնաս մը չունին, եւ սոցա լրւմունքը տալը՝ եւ ոչ հասարակ եկեղեցականաց գործն է, թող թէ այդ իմաստակին նման աշխարհականաց յանդուզն եւ ինքնակոչ աստուածաբանից: Ապա թէ ոչ, հարկ պիտի լինէր ըսել թէ իրաւունք ունին այն բողոքականներն որ իրենց հայրենի եկեղեցիէն ապաստամբիլը արդարացընել ուզելով՝ կյանդրգնին պնդելու թէ « Հայաստանայց եկեղեցւոյ « վարդապետութիւնը մութ եւ անորոշ վարդապետութիւն մի է. ամէն մարդ ուզածին պէս « կիաւատայ եւ կբարոզէ, յէջմիածնն ուրիշ « կերպ՝ իԿոստանդնուպօլիս ուրիշ կերպ: »

Դեօք Կոստանդնուպօլսոյ Պատրիարքին եւ Հոգեւորական Ֆողովոյն վարդապետութիւնը հերձուածողական է եւ հերետիկոսական, եւ էջմիածնայ դաւանութիւնը միայն ուղղափառական: Տեսանք հիմա այդ իմաստակին յանդուզն դատողութիւնը ուր տարաւ զինքը, կամ ինչպէս խայտառակեց իրեն չարութիւնը:

Ո՞վ տուեր է իրեն այդ իշխանութիւնն որ ըսէ եւ զրէ թէ Կոստանդնուպօլսոյ Պատրիարքին եւ Տաճկաստանի Հայոց Հոգեւորական Ֆողովոյն ընդունելի եղած քրիստոնէական մը կրնայ անընդունելի լինել էջմիածնայ Կաթողիկոսին կամ Սիւնհողոսին: Եթէ այդ իմաստակին ըսածն ընդունելի բան լինէր, ոչ ապաքէն տարակուսելի եւ կեղակարծ համարելի կինէին այն ամենայն կրօնական զրուածքներն որ Պօլսոյ Պատրիարքին կամ Պատրիարքաց հրամանաւը տպուեր են ու հետզիւտէ կրտպուին. ընդ որս նաեւ այժմու Վեհ. Կաթողիկոսին գրքերը, Խորհրդածորիւնի իշերայ Շնորհաց, Բարի մարդ և բարի բրիտոննեայ, եւ Հանդիսաւան ուղղափառ հաւատոյ Հայաստանայց եկեղեցւոյ ըսուածները, որ բոլորն ալ Պօլսոյ Պատրիարքին հրամանաւն են հոն տպուած:— Բայց ոչ մեզի համար Հայաստանայց եկեղեցին մի միայն է, եւ իրեն վարդապետութիւնն ամէն տեղ մի եւ նոյն է, ինչպէս յէջմիածնն, նոյնպէս եւ ի Կոստանդնուպօլիս եւ յերուսաղէմ, յեզիպտոս եւ իջնդկաստան, եւ ամենայն տեղ՝ ուր որ էջմիածնական կամ Լուսաւորչական Հայք օրինաւոր ձեռնադրութեամբ կարգեալ եկեղեցական իշխանաւորաց կինազանդին. եւ սոցա մէջ եթէ իրաւասութեան խնդիրներ ալ կան հարիւրաւոր տարիներէ իմեր, այն խնդիրները մեր հաւատքին հիմնական վարդապետութեանցը ամենեւին վնաս մը չունին, եւ սոցա լրւմունքը տալը՝ եւ ոչ հասարակ եկեղեցականաց գործն է, թող թէ այդ իմաստակին նման աշխարհականաց յանդուզն եւ ինքնակոչ աստուածաբանից: Ապա թէ ոչ, հարկ պիտի լինէր ըսել թէ իրաւունք ունին այն բողոքականներն որ իրենց հայրենի եկեղեցիէն ապաստամբիլը արդարացընել ուզելով՝ կյանդրգնին պնդելու թէ « Հայաստանայց եկեղեցւոյ « վարդապետութիւնը մութ եւ անորոշ վարդապետութիւն մի է. ամէն մարդ ուզածին պէս « կիաւատայ եւ կբարոզէ, յէջմիածնն ուրիշ « կերպ՝ իԿոստանդնուպօլիս ուրիշ կերպ: »

Այս ըսողները տգէտ եւ յանդուզն բողոքական (փրօթէսթան) մարդիկ են, արդեօք մեր տգէտ եւ յանդուզն կրիսիկոսն եւս ինոցանէ է... եթէ այնպէս է, մենք իրեն հետ բան չուշիմք, եւ ոչ նա մեզի հետ: Պօլսոյ բողոքական Աւետարերին աչքը լրյա, որ առանց թերեւս զիտնալու՝ իրեն համախոհ գործակից մը աւելի ունի Խուսաստանի մէկ անկիւնը, թէպէտ եւ շատ խեղճ գործակից. բարով վայելէ: Մխիթարեանց ալ աչքը լրյա, որ Գաբրիէլ Վարդապետին քրիստոնէականը քննող ու անոր շնաւնող կրիսիկոս մը գտան: Խապառանեան խմաստակին նման, լուսաւորչական Հայոց մէջ. բարով վայելեն:

Բայց մեք դարձեալ այս կարծեաց վրայ եմք թէ ճշմարիտ լուսաւորչական Հայը պէտք է աւելի ուրախանայ ասոր՝ որ այն քրիստոնէականը ոչ բողոքականաց հաճոյ եղաւ եւ ոչ պապականաց. յայտնի ապացոյց՝ որ նոցամոլար սկզբունքները համարձակ կրանդէ, եւ Հայ-

աստանեայց եկեղեցւոյ վարդապետութիւնները կհաստատէ, ինչպէս որ ճանչցան եւ վրկայեցին Կոստանդնուպոլսոյ սրբազան Պատրիարքը եւ իրեն հոգեւորական ժողովը: Խակ մեր իմաստակ կրիսիկոսին այն քրիստոնէականին հաւելիլ կամ չհաւելիլ մեք այն ատեն բանի տեղ կղենեմք՝ երբոր ցուցընէ մեզի թէ ինքը կոնդակ եւ իշխանութիւն առեր է Վեհափառ Կաթոլիկոսէն եւ Էջմիածնայ սիւն-հոգոսէն՝ ազգիս մէջ ելած եւ ելելու աստուածաբանական զրուածոց քննութիւն ընելու եւ վճիռ տալու, թերեւս առ իշգոյէ իրեն չափ իմաստուն վարդապետի կամ եպիսկոպոսի եւ Հայաստանեայց եկեղեցւոյ իրաւունքները ջատագովող պաշտպանի:

Մինչեւ որ ինքը այս պաշտօնն իրօք առած լինելը ցուցընէ մեզի՝ մեք դառնամք մեր խնդրոյն, եւ յաջորդ յօդուածին մէջ տեսնեմք թէ Կարոյիկորինէ Մխիթարեանց ըսելով ինչ կիմանամք:

ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՐՏԱ.ԲԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՑԻՑ

Սարտենիոյ զօրքերուն նափոյ մտնելով քոյլոր եւրոպան շարժ եկա: Քանի որ Խոտիոյ հարաւային կողմերը բան տեսնողը միայն Կարիսայսին եր, եւ Սարտենիոյ տերութիւնը ոչ խօսքով եւ որ գործով Խոտիոյ մէջ պատահած դիպուածներուն կիսանուուր, եւրոպայի տէրութիւնները յարտնապէտ չեն բայր իրենց կարծիքը: Բայց երբոր Սարտենիան այժմու դիմանափառական կատոններուն մտիկ ընթելով՝ յայտնապէտ եկա: Միարանեցաւ Կարիսայտեանց հետ, եւ Խոտական յիշափիսուրեան ամէն զիմանուր քելքը ձեռք առաւ, իսկոյն Եւրոպայի միաս տէրութեանց քերանները քացուեցաւ վրան, եւ սկսան բայ թէ Սարտենիան այս գործովը այժմու եւրոպական ազգաց մէջ գտնուած դաշնապրութիւններն արեց, իրաւունքները ոտքի տակ տառաւ, եւ Նափոյի բազաւորը Ֆրանչիսկոս Բ. իրաւունք ունի (քսին) անոր դէք բողքելու:

Քավուր կոմսը, որ Սարտենիոյ քաղաքականութեանը կառավարողը համարուի, ծերակուտին մէջ նշանառ նառ մը խօսելով, ուրիշ բաններուն նետ այս ալ ըսաւ համարձակ. «Զի՞ կմեջաղըն որ յիշափիսուրեան պաշտպան կեցեր եմ, ես որ միշտ կոփի ըրած եմ յիշափիսուրեան դէմ: Հոռոմի ու Նափոյի մէջ պատահած բանները՝ դիմանափուրեան մէջ ընդունուած կանոններով դատել կարեի չեմ չեմ... Նափոյի բազաւոր ինքն այ խոստվանեցաւ իւր տէրարութիւնը՝ երբոր առանց պատերազմելու ձեզ եւան մայրաքաղաքէն. անոր կառավարութիւնը մեռաւ քարոյապէտ... Կարեի է թէ մեր գործողութիւնները խիստ իրաւացի մը չեն. բայց յուսամք թէ Եւրոպայի կարծիքը մեզի դէմ չելիք:»

Ցիրաւի ալ բանը այն աստիճանի հասան Խոտիոյ մէջ որ Սարտենիան կամ ազգային շարժման դէմ պիտի կենար, եւ անով քոյլոր Խոտիան իրեն դէմ պիտի հաներ, եւ կամ ազգին գլուխը պիտի անցներ, ու պիտի առաջնորդէր անոր մնձ նպատակին հասնելու, որ եր Խոտիոյ միութիւնը: Սարտենիան հարկաւ այս երկրորդը պիտի ընտրէր, եւ Քավուր յայտնապէտ բայ իւր ճառին մէջ. «Մեր ջանքն ու աշխատութիւնը այս է որ Հոռոմը մայրաքաղաք ընեմք Խոտիոյ բազաւորութեանը:»

Սարտենիան այսպէս համարձակ ոչ կիսուուր եւ ոչ կը-գործէր՝ թէ որ զիմանար թէ Գաղղիան ու Անդրիան հնաւենին իւր բոնած ճամբուն: Կերևնայ թէ հիսուսային տէրութիւններն ալ միտք չունին Սարտենիոյ դէմ ելլելու, եւ ոչ իսկ Գերմանիան. բայց Աստրիան հարկաւ առիք կնայի որ իւր գլէմք առնու Սարտենիայն՝ երկ կարենայ:

Աւատրիան մնձ ջանք ուներ, կրսեն, որ թուասաց տէրութիւնը իրեն նետ համաձայնեցրն Խոտիոյ խնդրոյն մէջ, եւ յոյս Վարչակի տեսաւորութեան վրա եր: ՎԵՀԱՓՈԱՆԱՅԱՐԸ հասաւ Վարչակ հոկտեմբերի 8-ին, երկրորդ օրն այ Աւստրիոյ կայսրը եւ Բրուսիոյ խնամակաւ իշխանը: Հոկտեմբերի 14-ին տեսաւորութիւնը վերջացաւ, բայց ինչ բանի վրայ որոշմունք եղած յայտնի չէ, թէպէտ եւ կը-կարծուի թէ Խոտիոյ գործողութեանցը վրայ անշուշտ խօսք եղած է երեք բազաւորներուն մէջ:

Սարտենիոյ բազաւորը Վիկաոր-Էմմանուէլ մտաւ Նափոյի նոյեմբերի 7-ին: — Նափոյի բազաւորը Կայէրա ամրոցը քաշուած՝ նոն պաշարուեր է Սարտենիոյ գորքերն: Այժմ Նափոյի տէրութեան մէջ 55,000 գորք ունի Սարտենիան: